

կենսագրական նօթերուն կարգին, ուր իրը յաւելուածական տեղեկութիւն կ'ըսուի թէ 2 հայ, 2 յոյն և 5 տաճիկ կ'ազատին. իսկ Մարտիրոս նաւին վրայ չէր գտնուէր աղէտին ատեն այլ «Ստամպոլցի» Երեմիա վարդապետը զինքը իզմիր կը հանէ, որպէս զի իմանայ թէ հոն ալ ուխտաւորներ կան թէ ոչ, իթէ կան զանոնք ալ բերէ նաւը. բայց Մարտիրոս սրկ. նաւահանգիստը վերադառնալով նաւը չէ գտած, հովք զայն քչած տարած էր և խորտակած, Մարտիրոսի զոյքերն ալ ընկլմած էին: (\*)

Նկատի առնելով Մարտիրոս սրկ. կարբեցիի քիչ շատ ով գրոց» ըլլալը իմ հրատարակած վերի տաղս ալ իրեն կը վերադրեմ, նկատի առնելով որ ինքը միակ ականատեսն էր այդ աղէտին:

Գալով տրուած թիւերուն և թուականներուն՝ սա միայն ըսնմ որ 1724ին պատահած այս գէպքը որ զբեթէ տարւոյն վերջը (նոյեմբեր 20ին) կը կատարուի միայն 1725ին կը հարար յիշատակարան ունենալ եւ տարբերութիւնն ալ ատէկ առաջ եկած է, այսինքն 1724ի աղէտէն վերջ ուրիշ նաւով մը Մարտիրոս սրկ. Երուսաղէմ հասաւ 1725ին, պատմեց եղածը Պրիզոր Եղթայէկի որ Ս. Յակոբի այդ արձանագրութիւնը չկննէ տուաւ անշուշտ 1724ի տեղ 1725 նշանակելով:

Նոյն Զեռազրիս մէջ այս տաղէս ճիշտ առաջ կայ ծովու վրայ ուրիշ տաղ մըն ալ, դոր կը հրատարակեմ: —

### ՏԱՊ. Ի ՎԵՐԱՑ ԾՈՎՈՒ ԱՍԱՑԵԱ,

Ա Սաստիկ հողմոյն հանդիպեցայ,  
Երբոր չնչեաց սասանեցայ,

Ա ակաւ մի լուր եւ համրերեայ,  
Բան ինչ ունիմ ասել քեզ ով  
Իմ յերկիրս առաքեայ զիս ծով,  
Ամենեցուն զայս կու առնես,  
Եթէ զիս միայն կու տեսնես:  
Ողորմեայ ինձ զարիպ եմ ես,  
Իմ յերկիրն առաքէ զիս:  
Քամեալ մարդիկ քեզ նաւին,  
Ահա բեկեալ սասանին:  
Երբ որ հնչէ յո՛յմգին քամին,


Լալով աղաղակեն քեզ ծով:  
Գոհար ակունք քեզ գտանին,  
Գանձ եւ զումաչ թվով ի լին:  
Բիւրք բիւրոց կա՛ կենդանին,  
Ո՛չ միացար վիշապ մեծ ծով:  
Նոյ տապան չինեաց փայտէն,  
Երկեաւ ի քոյ ալէկոծէն:  
Չուկն եկուլ Յովիան մարգարէն,  
Զերիս տիւս կեցեալ ի քեզ ծով:  
Սուտ կենցաղս է նման ծովի:  
Կեսարացիս ի մէջ նաւի:  
Կու վախեմ թէ քարին զիսի,  
Որով մեռանիմ ես ծով:

Տաղիս զոր եղածին նման կը հրատարակեմ, հեղինակին ով ըլլալը ինձի կը մեայ անձանօթ: Երկրորդ տաղիս վերջին երկրորդ տողին մէջ կոյ Կեսարացիս որ գուցէ տաղասացին բնազաւասին կ'ակնարկէ:

Ուիշիրա Գանձաս

Յ. ՔԻՒՐՏԵԱՆ

U. S. A.



### ԽՈՐՀՈՒԹՅ ԵՒ ԽԾՍՔ

Մէծամուրիւն, կոռւախուրիւն, անփորառիւն, անշշանկա թնաւորուրիւն—անշանհների սխարմանց զիսաւոր աղբիւրները:

\*

Իմաստունի համար առնեն ժեղ յա հ. բուր աշխարհը նրա սկզբանուրիւնն հ:

\*

Գաղափարը կը սկնծի կագմակերպուրիւնը. կազմակերպուրիւնը կը ապանն զաղափարը

\*

Մահուկների նոզին կողոպտողը մարդկանցից յետինն հ:

\*

Քանադաւական յանձնաւարելի մերոյ չէ մեղադրել մատենացրին նախ յան փորձել պաշշան եւ բաւաւար մեկնորիւն սալ նրա խօսիրին:

\*

Եր ազգի կեանին արծիւառ տարերը իշրակի զնահատող հայրենակը ամ է որ ամենին անվեներ կերպով կը կշամքի իր ազգին սխաները:

A.R.A.R. @

(\*) Անդ. — էջ 272: